

# ԿՈՉՆԱԿ



VOL. XII

MAY 25, 1912

No. 21

ԺԻ. ՏԱՐԻ

ՄԱՅԻՍ, 25 ՆԻՌԻ ԵՕՐՔ, 1912

ԹԻՒ 21

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ՀԱՅ ԼԵԶՈՒՆ

Այս լեզուն, լեզուն, ին որ լեզուն աւելաց, արդ բայց համակե: Առքի ու պահութե՝ էրբուս ժամանակը լեզուն եւ հաստուց: Լեզուն գովե՛, հաստուց ուրբա՛ց, ու ինչուն իշխան ըստ ին բայց առքի եւ:

ԽԱՅԱՏՈՒՐ ԱԲՈՎ ՎԵԱՆ

Հայ տաղագրութեան չորսհարիւրամեակին ապթիւ ընդհանուր շարժում մը կայ Հայ գիրն ու խօսքը յաւէրժացնելու, եւ յուսալի է թէ ներկայ տարին իր ընթացքը չըոլորած թուղթի վրայ երեւցող առաջարկներն ու ծրագիրները ծնունդ տան գեղեցիկ հիմնարկութիւններու:

Հրապարակ գրուած առաջարկներէն մէկն է Հայկական Ակադեմիայի մը կազմութիւնը, որով կարելի ըլլայ Հայ լեզուն կանոնաւորել, զեղեցիկ երկերը քաջալերել եւ վարձատրել, ու ժամանակի ընթացքին հետ յառաջ մղել Հայ մոքի պայքարը Հայերէն աշխարհաբարով:

Մեր ժողովուրդի կեանքին դժբաղդ իրատիւնուններուն մէջ եթէ կան միխթարական երեսոյթներ, անոնցմէ մին է Հայ լեզուն, — մեր սիրելի աշխարհաբարը: Ան զեղեցիկ կոռիոց մըն է դարերու պայքարը մարմաւորող, անգուսական գանձ մը մեր ազգային թանգարանը ճոխացնող, եւ մանաւանդ արտայայտիչը մեր ցեղային առանձնայատկութեանց:

Առանց Հայ լեզուին ի՞նչպէս կարելի էր արտայայտել գարաւոր տառապանքն ու մըշտընչենաւոր յոյսը Հայ ժողովուրդին, որ իր յոյշերուն եւ խոհանքներուն, իր յուսաբեկութեանց եւ խոյսանքներուն մէջ չէ ունեցած ուրիշ հաստարիմ աւանդապահ, բայց միայն իր լեզուն:

Եւ անոր մէջ թափուած ու բիւրեղացած են բոլոր հառաջանքները իր սրտին, բոլոր նուրբ երանդները իր զգացողութեան, բոլոր իսէկալապաշտ ձգտումները իր խարհուցութեան, իր պարզ, գեղջկական փիլիսոփայութիւնը, իր ներշնչող եւ վերացնող կրօնքը, իր լաւագին մահերգները, իր մեխամաղճոս սիրերգները, եւ իր խայտացող մանկական օրորները:

Ի՞նչ մէծ գժբաղդութիւն պիտի ըլլար եթէ Հայ լեզուն մեր անհոգութեանց, կամ ուրիշներու բռնութեան եւ կամ աւելի փայլուն լեզուներու հրապարանքին երեսէն օր մը լըուէր ու չնջուէր բոլորովին: Հոգ չէ թէ ժողո-

վուրդը խօսիլ սկսէք Անգլիացիներու եւ Ամերիկացիներու կորուլի լեզուն, կամ Ֆրանսացիներու խայտացող բարրառը, կամ հուժկու Գերմաներէնը, կամ ջղապինդ Ռուսերէնը, կամ ջղապուրկ Թուրքերէնը, — ան իր սրախն խորը ծածկուած սփափի պահէր իր գցացումներուն եւ մտածողութեան ամենէն թանկագին մասը, զոր կարելի չէ ուրիշ կերպով բացարել, բայց եթէ Հայերէնով:

Երբ ժողովուրդ մը կը կողոպանս իր լեզուն, կը մեռոցնես անոր իննութիւնը եւ կ'ընծայես զայն արտայայտութենէ զուրկ մարդկային է ակներու խառնուրդ մը:

Մատարերեցէք Թրքախօս Հայկական գաւառները: Թ'քան ճնշէ չոն մթնոլորտը ունեէ Հայու համար: Ի՞նչ սրտամմլիկ տպաւորութիւն կը զործէ վրագ Հայ մանուկին խորթացած խօսերակերպը: Ժողովուրդն արթուն ու մտացի է նոյն խոկ շատ մը ուրիշ տեղերէ աւելի, սակայն իր յարաբերութեանց ու խօսակցութեանց մէջ չոնի այն ինքնամատոյց և արտայայտիչ թօնը որ յատկանին է Հայախօս գաւառացին: Միշտ չըսուած բան մը կայ կարծես: Կը խօսին, կը կատակեն, կ'երգեն, սակայն բուն թելին ոչ ոք կը զարնէ: Այնպէս կը թուրի թէ հասարակութիւնն հսկոյ գաղտնիք մը ունի, որ բանի ձեռքով կնքուեր է մշտնջենապէս, եւ ամեն բառ անոր կ'ակնարկէ բայց ոչ մէկ բառ կը մատնէ զայն:

Անխառն ուրախութեան առիթ մըն է անշուշտ գիտել թէ այժմ Թրքախօս վայրերու մէջ նոր սերունդը գրեթէ ամբողջովին վերապարած է մայրենի լեզուին, ու թերեւս յաջորդ սերունդը պատմական գէպքի մը պէս պիտի յիշէ Թրքերէնի գործածութիւնը Հայ ընտանիքներէ ներս: Եթէ այսպէս ըլլայ, յանցանքը մէրն է, վասնզի սքանչելի պատեհութիւնը մը ունինք այժմ կորովի վերապարձ մը ընելու գէպքի մայրենի լեզուն: Ու պէտք է գիտել տալ թէ Թրքախօս գաւառներու մէջ Հայերէնի ընդհանրացումը այնքան մէծ յաղթութիւն մը պիտի ըլլայ ազգային շահերու տեսակէտէ, որքան պիտի ըլլար թերեւս եթէ այդ զաւառները մեզի նուրբէն իրենց եղած վիճակին մէջ:

Կիսովին ի գլուխ հանուած այս մէծ յաղթանակը պէտք է յատուկ յիշատակութեան արժանանայ տպագրութեան տօնին առթիւ, և անոր ի կատար հանուելուն համար ալ մաս-

նաւոր քայլեր պէտք է առնուին, օրինակի հմար՝ տպագրելով եւ ցրուելով գիւրընթենի Հայերէն գիւրքեր թրքախօս ընտանիքներու մէջ:

Հայերէն լեզուի խնդիրը հիմնական կարուրութիւն ունի նաեւ Ամերիկայի Հայոց հմար:

Առ հասարակ Ամերիկահայք այնպէս կը վերաբերուին իրենց մայրենի լեզուին հետ, իր թէ քանի մը օրուան կեանք ունի ան, յանդուզ սերունդը զայն մոռցած պիտի ըլլայ, և հոգ չէ թէ ո՛րչափ եւ ի՞նչպէս կը զործածնի զայն:

Այնպէս չէ սակայն: Հայ ժողովուրդը պէտք է այս մէծ հասարակակիտութեան բարպիին կողմը զործող ուժ մը ըլլայ, և ունեցած բաւադյուն բաները հազորդէ Ամերիկեան բաղդատարար մանուկ ցեղին: Զէ թէ մէ ունեցածը վրայ տանք, որովհետեւ ուրիշները մէր ունեցածէն աւելի լաւը ունին, այլ ինչ ունինք ինքնատիպ կերպով զարգացնենք և հասարակաց զանձը ճոփացնենք: Ճէշը հու պազերու մէծութեան զաղանիքը, — ինքնատիպ զարգացում: Երբ մենք մէր ունեցածը կը յարգենք, ուրիշներ ալ մեզ կը յարցեն: Մենք թանկագին լեզու մը ունինք, ինչո՞ւ անոր առանձնայատուկ չէշուը ներմուծել չաշխատնի Ամերիկեան բեմերու եւ զրականութեան մէջ թօնչ պատճառ կայ որ այս երկրի մէծ հմարաբաներն ու հասարակաց զրաստոնելու որոնք տարեկան տասնեակ մը հազարներու զիրքը ներս կ'ընդունին, իրենց ճոխ բաժինը չունենան նաեւ Հայկական մատենագրութեան որմէ օգտուին թէ՛ Հայեր եւ թէ՛ Ամերիկայներ: Այս երկրի Հայերն են որ հասարակակարգիքը մը պիտի ստեղծեն ինպատ մէր մերն, մէր զրականութեան, եւ մէր ուրիշ հատատութեանց, բայց առաջ հարկ է որ Հայերի իրենք արհամար հանքով չկերպերուին մէր լեզուին եւ մէր հաստատութեանց հանդէն եւրոպացիք շատ աւելի կը ճանչնան Հայերան Ամերիկացիք, չնայելով որ բազմանազ Հայ գաղութ մը ունինք հօս: Պատճառն որ Աթլանտիկանի այս կողմն Հայ լեզուն և Հաստատութիւնները նկատուած են առ ժամանկակաց երեւոյթներ որ պէտք է անցնին շտուլ:

Ատենը մօտեցաւ երբ Ամերիկահայ և սանողները ժողովուրդին հետ միացած պիտի

տօնեն Հայ տպագրութեան տօնը : Այդ տօնը  
առիթ մը թող ըլլայ ուրեմն Հայ գաղութը ներ-  
շնչելու Հայ լեզուի սիրով : Հայ մտաւորական  
դասը և Հայ աշխատաւոր դասը իրարու հետ  
միացած թող յիշատակելիք օր մը ընծայեն տօ-  
նախմբութեան այդ օրը , որ պէտք է թուական  
մը բանայ իրեւ ուրդյոն գաղութ մէր ինքնա-  
յասուկ գարգացման գործին մէջ :

Երանի թէ Հայ ժողովուրդին այլեւայլ  
խաւերն աւելի խորապէս շահագրգռուէին ուր-  
պագրութեան չորս հարիւրամհակով , եւ անոր  
տօնախմբութիւնը ըլլար պատուարեր արտա-  
յացութիւն մը Ամերիկահայ գաղութին աղ-  
պասիրական զգացմանց :

Կ'արժէ որ այս առթիւ ցոյց տանք մէր  
թուսահայ եւ թրքահայ եղացյրներուն , թէ  
հայրէնիքն թէեւ հեռու՝ կը սիրենք Հայ գիրն  
ու խօսք , եւ զայն կը պանձացնենք ի լուր Ա-  
մերիկեան հոկայ հասարակութեան :

### Բ . Ս . ՐԱԳՈՒՊԵԱՆ

ԴԱՍՍՈՅԻ ԵՐՈՒՍԱԼԻՄ ԱԶԱՏԵԱԼԻՆ

### Գ Ա Բ Ո Ւ Խ Ն

Այսպէս ըսաւ Աստուած ու գլուխը շարժեց ,  
եւ դողացին անպարազիծ երկինքներն ,  
եւ արփիմերն ետեղակալ ու քափառ .  
Օդն յարգանօք դողաց եւ լայն ովկիանն ,  
Ու դողացին լեռներն ու կոյր անդունդներն :  
Հսկրան ձախ կողմ կայծակիլ փայլակներն ,  
եւ որոտումն իսկոյն յըստակ լըսունցաւ :  
Բանակն իր զոռ , ուրախ զըւարք աղաղակն  
Ռոտումին ու փայլակին կը խառնէ .  
Ամպիրն ահա՝ ազդեցութեամբ արեւուն .  
Ձնն մեր երկրէն վերաբենք դէպ երկինք ,  
Այլ երկբնէկն որ իր դրաները բռնոր  
Բացեր է լայն՝ կը սրանան դէպ ի վար :  
Անս զիեկը մ'յանկարծահաս կը պատէ  
Կը ծրաբէ լոյսն իր լայնասփիո ըստունրով :  
Անս անձեւ տեղատարափ . առուակներն  
Անձ՝ ուրած յատակնեն դուրս կը պոռքան :

Զօր օրինակ նրբեմն ամառ ժամանակ  
երբ երկրթէն կ'իշնէ անձեւն անձկալի ,  
Շաղակատ գունդը քաղերու չոր ափէն

Կերկնը կոխչավն անոր զըւարք կը սպասէ ,  
Ու կը բանայ թենը պաղուկ ջըրին տակ ,  
Եւ կ'ախորժի ինքզինքն անով ողողիլ ,  
Եւ ուր խոր ջուր կը տնանէ հոն կը վագէ ,  
Կը մըլլորնի եւ կը մարէ իր պասունքն .  
Այսպէս ուրախ գոչիններով կ'ողջուննն  
Քրիստոնեաներն առաս անձեւն՝ որ կուտայ  
Իրենց զըրած աշն երկունիքն . կը սիրեն  
Թըրջն անով իրենց մազերն ու զգեստներն .  
Աս կը խըմէ գաւաքով , ան՝ կորդակով .  
Մըլնը է մին իր ձեռքը զով ջուրին մէջ ,  
Մին երեսն կը սրբակէ , միւսն այտերուն .  
Մին աւելի խոհեմ չ'ուզեր վատենի զայն ,  
Այլ ձեռքն ինձած աման անով կը լցնէ :  
Սակայն լոկ մարդը չէ որ արդ կը ցընծայ  
Եւ ըսփոփանէ կը գրտնէ իր ննդուրեանց .  
Այլ եւ երկիրն որ էր չորցած խորխուած  
Եւ վիրաւոր հազարաւոր նեղքերով ,  
Կ'առողջանայ նանձրնն իր մէջ առնելով  
Զայն իր ներքին երակներուն կը բաշխէ ,  
Եւ սերնդարար հիւրն իր ձեռքով լիառատ  
Կու տայ ծառին , կու տայ ծաղկին ու խոտին :  
Նըման հիւանդ աղջկան՝ որու՝ կենսասուր  
Ճիւր մը ներքին տապին տալով զովութիւն՝  
Ախոյն արմատը կը ջընջէ , որ կ'ուտէր  
Ու կը սպառէր զայն , եւ անի կազմուրուած  
Ու զօրցած՝ կ'ըլլայ այնպէս ինչպէս էր  
Գեռափրը իր իր տարիքին , ու կ'առնէ  
Մոռնալով իր երեւելունքն որ անցան ,  
Իր պըսակներն ու գեղեցիկ լըզբանմերն :  
Հուսկ կը դադրի անձեւն , արփին կը դառնայ ,  
Բայց նախանչենքն են մնդմախան ու քաղցրիկ  
Լի առնական կորովով , նիշու ինչպէս է  
Ապրիլի վերջն ու մայիսի սկըսելուն :  
Ազեիւ հաւատէ աստուածապաւու հոգիի ,  
Որ կը մաքրէ ողն ապիրատ ուունչերէ ,  
Եղանակաց կը փոխէ կարգն ու վիճակն ,  
Եւ կը յագրէ ժանան աստուերուն ու քախտին :

Թարգ . Հ . ԱՐՄԵԼԻ ԴԱՅԻԿԱՑԱՎԵ

(ԵՐԳ Ժ )

